

# ՄԿՐՏԻՉ ԱՃԷՄԵԱՆ

**Մ**ԿՐՏԻՉ ԱՃԷՄԵԱՆ, ներկայ պոլսահայ ամենէն մելամաղձունն ու փիլիսոփան, բանաստեղծն է. բնիկ Պոլսեցի է և ծնած Օրթոգրիզ անցեալ դարուն առջի կիսուն — 1838 Յուլիս 19:



ՄԿՐՏԻՉ ԱՃԷՄԵԱՆ:

Իր Հայրը Յովակիմ Աղա Աճեմեան, պարզ գործաւոր մին էր:

Մկրտիչ Աճեմեան իր նախնական ուսումները Օրթոգրիզի Սրբոց Թարգմանչաց վարժարանին մէջ առած է:

Պոլսոյ դրութեան Համաձայն, Աճեմեանին զվարական կեանքը Թափառական եղաւ. իր չոր՝ ընտանեօք Հանդերձ՝ այս ու այն թաղ Հաստատուելուն Հետեւանօք, կարգաբանի մը ասարի անօգուտ կերպի աշկերտ:

ցաւ Մայր Եկեղեցոյ և Բերայի Նարեկեան վարժարաններուն:

1848—50 Թուականներուն Պոլսոյ ազգային վարժարանները յետադէմ վիճակ մ'ուներին. Յովակիմ Աղա բաղձալով իր խոստմալից որդւոյն լուրջ և խնամեալ կրթութիւն մը տալ և տեսնելով թէ իր այս բաղձանքն ամուլ պիտի մնայ, ցորչափ որ որդին ազգային պարոջները յաճախէ, Բերա Հաստատուելուն պէս իր որդին նախ Քրտնասացի Յրբերներուն և յետոյ՝ Վենեակոյ Մխիթարեաններուն Սազըզ Ալաճեի վարժարանները խրկեց:

Ճիշդ տասն ու չորս տարեկան էր, երբ Մկրտիչ սկսաւ Մխիթարեանց դպրոցն երթալ. իր ուշմտութիւնն ու աշխատասիրութիւնը չէր կրնար վրիպիլ Մխիթարեանց Հեռասանաշուրններէն. մէկ երկու ասարի Մկրտիչ շարունակաբար Մխիթարեաններուն դպրոցը ցոաց, այնպէս որ վարժարանին մէջ իր մասնանիշ ըրած կարգապահական ոգին, ուսմանց մէջ ըրած յառաջընթացները և աշխատասէր ու հաստատուն նկարագիրը բաւական պատճառներ համարուեցան իրեն Վենեակի խրկուելուն<sup>1</sup>:

1852ին Մկրտիչ Վենեակի Ռաֆայէլեան վարժարանը՝ մտաւ և արդէն զարգացած և նախնական ուսումներն աւարտած ըլլալով անմիջապէս Գրորդ դասարանը դրուեցաւ:

Վեց տարուան մէջ Մկրտիչ կատարեալ և յաջող կերպիւ վարժարանին ընթացքն աւարտեց, իր լոխն նիսա ու կացը, բայց մանաւանդ անխոնջ աշխատասիրութիւնը զեռցայտօր աւանդաբար մնացած է Ռաֆայէլեան վարժարանի մէջ. իր անունը զեռ մինչեւ այսօր կը յիշատակուի Հաստատութեան տարեգրոց մէջ:

Աճեմեան մեծ բազմ ունեցած է աշկերտ

1. Սազըզ Ալաճեի Մխիթարեան վարժարանի նախկին շրջանաւարտներուն մէջ մէկէ աւելի նշանաւոր գէճքեր կան: Այս վարժարանը, Բերայի կեդրոնին մէջ կը գտնուի: Ներկայապէս նոյն յարգ. Մխիթարեանութիւնը աւելի իրենց Գաւազդեղի զէնթրոթիկ վարժարանին ծաղկման ուժ կու տայ քան թէ ասոր:

տելու Հ. Ղեւոնդ վրդպ. Ալիշանի, որ այդ թուականներուն արդիւնաւոր և օգտակար կերպիւ կը դասախօսէր Հայկաբանոչիքէն . գրագիտոչիքէն և ազգ. պատմոչիքէն : Բազմ մըն էր նմանապէս որ իրեն ատեն վարժարանին տեսչական պաշտօնը յանձնուած էր Հանդուցեալ Հ. Արրաճամ վրդպ. Ճարեանի նման Անձի մ'որուն վարչութեան ներքեւ Ռաֆայէլեան վարժարանը ծնաւ իր ամէնէն աւելի տաճանելի, բայց ամէնէն աւելի պատուաբեր զակընդոր :

— Մկրտչին դասընկերներն եղած են Թովմաս Թէրզեան, Ս. Թյզեան և Գ. Ապտուլբաճ. առջի երկուքը ներկայապէս նշանաւոր դաստիարակ ուսուցիչներ և յաջող գրիչներ են . երրորդն ո՛չ տեսական գործունէութիւն մ'ունեցած է Արեւելեան Թատրոնին ատեն : Կ'ըսուի թէ քանի մ'երգերու հեղինակ է :

\* \*

Մկրտչի Աճէմեան քոստամբույ երիտասարդ մըն էր, երբ 1858ին Վիենտիկէն Պոլիս վերադարձաւ :

Քաջ պատկերաճան և հաստատուն կրթութիւն առած լեզուագետ ընտիր ոյժ մըն էր :

Այսպիսի ոյժ մը բնականապէս չէր կրնար երկար ժամանակ անձանօթ մնալ :

1859ին Կայս. Հեռագրական վարչութեան մէջ պաշտօնի կոչուելով, անմիջապէս իր կարողութիւնները մատնանիշ ըրաւ և իր Պետերուն վստահութեան արժանացաւ : Չնայանք կարելոր պաշտօններով հետզհետ Վարնա, Շոտրա և վառնա իրկուցեալ . այս երեք քաղաքներուն մէջն ալ երկու և աւելի տարիներով պաշտօնավարելով տեղական իշխանութեանց վստահութիւնը գրաւեց :

Երբ 1866ին վեճմ. Գրիգոր ԼՖ. Աղաթոն Հեռագրական վարչութեան ղեկը ստանձնեց, Աճէմեան Պոլիս կանչուելով, սկսաւ իր անձնոր աշխատութեամբ և արժանեօքը հսկայաբայլ յառաջադիմել :

Այսպէս 1872էն մինչեւ 1875 վարեց Բերայի Հեռագրատան Տնօրէնի պաշտօնը : 1875ին վերջերք փոխարուցեալ Պոլսոյ Հեռագրական կեդրոնական վարչութիւնի իբր օգնական երկրաչափական Սենեակի և քանի մը տարիէն անուանուցեալ Տնօրէն շարտարագտնելորտ սենեակից, զժուարին և մասնադիտական պաշտօն մը, զոր մինչեւ ցայսօր կը վարէ ամենայն յաջողութեամբ :

42 տարի է ի վեր ուղղամտութեամբ և հաւատարմութեամբ կը ծառայէ Օսմ. պետութեան, որ ի վարձ իր բազմամեայ ծառայութեանց շնորհած է իրեն Սանիյէ առախձանն ու զարդարած իր կուրծքն Օսմանիյէ և Մեձիտիյէ պատուանշաններով :

Հեռագրատան այս աւելոր և խզճափտ պաշտօնատարն ընտիր և նշանաւոր աշկերտներ հասցուցած է, որոնք ներկայապէս Հեռագրական վարչութեան սրէներն են : Չափազանցութիւն չէ ուրեմն երբ Աճէմեան ԼՖ. տին այ գաստկարգելու ըլլաւք ի շարս այն հաւատարիմ հայ Պաշտօնատարներու, որոնց առ Օսմ. գահն ու պետութիւնը մատուցած ծառայութիւնները միշտ և ամէն ժամանակ զնահատուած են Վեհ. Սուլթաններէն և օսմանեան Աւագանիէն :

\* \*

Մկրտչի ԼՖ. Աճէմեանի գրական գործունէութիւնը և կեանքն կը սկսի 1875ին, երբ Պոլսին Յակոբ Պէլիս օգնութեամբ հրատարակեց իր բանաստեղծական երկերը :

Մինչեւ 1875 ոչ ոք կը գուշակէր իր բանաստեղծական տաղանքը . երբ իր վահագն դիցազնեղբորոչիքը<sup>1</sup> գրաբար լեզուով հրատարակեց, շատերը չէին իսկ դիտել թէ ով էր այս յաջող դիցազնեղբորութեան հեղինակը : Այս թուականէն սկսան իր գանազան բերթուածներուն հրատարակութիւնները :

Բաց ի այս դիցազնեղբորութիւնէն, Աճէմեան

1. Հ. Արէն Բագրատունին վաճազն զեւցաներգութեան ձեռագրեր տեսած էր 1872ին, երբ զեւ Աճէմեան Ռաֆայէլեան վարժարանը

կը գտնուէր : Կը հաւատաստի թէ Բագրատունին հաւանէր և քաջալերեր է զգործցական բանաստեղծի անդրանիկ գերթուածքը :

էք. գրած է իր ժպիտք և Արտաստք (Ա. Հատոր), Լոյս և Ստուերք (Ք. Հատոր), և Գարնան Հոլեր (Փ. Հատոր) բանաստեղծութիւնները: Երկու հատորիկներ ալ պատրաստած է, — Վերսին կայծեր, — զօրոնք բիշ ստեղծելու պիտի հրատարակէ:

Ասոնցմէ զատ թարգմանած է նաեւ Շէքսպիրի Ազգակաները և ուրիշ թատերական գործեր Արեւելեան թատրոնին համար: Թարգմանած և հրատարակած է միանդամայն Լամբրէի Փիրք ժողովրդեան և Չայն ի բանտ երկերը, ինչպէս նաեւ ոտանաւոր Պերսանժէի երգերն ու Լաֆոնթրէի առակներն, որոնց մէկ բանիկ հրատարակուած են «Տեղեան» ամսաթիւրի մէջ 1886—88 թուականներուն, որուն յարատեւ աշխատակիցն ալ եղած է Յակոբ Արշակի հետ:

Աճձման էֆ. սովորական քերթող մը չէ, իր բով սակայն կը պակսի այն յուզումն ու կորովը, որ յատուկ է յանդուզն մտքի մը<sup>1</sup>:

Գաղափարական և «միտքը» գրիչ, իր ամէն քերթուածներուն ու ոտանաւորներուն մէջ հիացման և զմայլման թոխչ մը կայ, որուն կը պակսի կորով և ուժեղ ես մը:

Հետզհետէ յայտուն և արտասուալից, երիտասարդ և ծեր, ուրախ և մեղամաղձոտ, Աճձման անբացատրելի գաղափարի մը վրայ կը ձուլէ իր նուրբ և զգայնիկ բանաստեղծութիւնները, որուն տխուր շեշտերը և առաջնորդները իր նուրբ և զգայնիկ բանաստեղծութիւնները, որուն տխուր շեշտերը և առաջնորդները իր նուրբ և զգայնիկ բանաստեղծութիւնները...

ժութիւնները, որուն տխուր շեշտերը և առաջնորդները իր նուրբ և զգայնիկ բանաստեղծութիւնները իր նուրբ և զգայնիկ բանաստեղծութիւնները...

Աճձման որ ժպտին, Արտասուքին, Լուսոյ, Ստուերին և կայծին տխուրասուր բանաստեղծին է, երբեք իր ներքին զգացումներուն, իր հոգիին, իր մասնաձեւերուն և իր եսին թոխչներն երգած չէ և ոչ ալ ընթացողը մասնակից ըրած իր հոգեկան և մարմնական հանոյից և տրամուլեան: Բանաստեղծ մը որ կը փնտրուի. պարզ, համակ զգայուն և քնքարչ մեղրալեզու ոտանաւորներէն կը սպասուի սիրոյ կայծեր, երիտասարդական սալուն:

— Մկրտիչ՝ քաջամարտ տաղաշափ մըն է և ամենայն ճարտարութեամբ հարուստ յանգեր յորինած է:

— Գալով իր շեշտին և ոճին, Աճձման թէեւ սկիզբները գրաբարեան էր, բայց հիմա աշխարհաբարեան է և «Հայերէնի հոգւոյն հաստարիմ»<sup>2</sup>: «արքի աշխարհաբարի անկանոնութիւններն ու անորոշութիւնն սակայն իր ազդեցութիւնները պահած է Աճձմանին վրայ»:

Մկրտիչ Աճձման ներկայապէս Պուլոյ քերթող գրիչներուն ամէնէն փայլուն ու յառողմ է<sup>2</sup>, իր ոտանաւորներն, որ տեղական

1. Քաջակ հայ գրականութեան մէջ Գրասար նման խիստ յաջող կերպով Աճձմանը կը համեմատէ Պէշիկթաշչեանի հետ:  
 «Աճձմանն ընթերցողը այնպէս կը զգայ, որ կը գրէ. թէ Պէշիկթաշչեան կը կարգայ. երբ կ'ըրէն Մկրտիչը կարծես նոյն յուզումն ու նոյն յղացումն ունին, նոյն կորովն ու նոյն զօրովը: Սակայն ո՛չ այն փափուկ եռանդը կը տեսնես, որով Պէշիկթաշչեան «Զեփիւռն» ու «Գարուն»-ը նուազեց, ո՛չ ալ այն խորագրաց մտքը, ներքով ու թափանցկոտ ոգին, որով «Օրհասական»ն ու «Մերձ ի մահ, նորեղերն»:  
 «Չես գտնուի քարձեալ այն երկնասուց և անակալայնութիւնը, այն հանճարալիք խանդը, ոչ ալ բոցաթիւնի խոյանքը, որով ճարտարեց Պէշիկթաշչեան իր «Թատերէն» ու հրատարակուած գործեց քերթուածները:

«Մին բանաստեղծ լինելու համար ծնած, «միւր բանաստեղծութեան սիրող մ'է եղած. «մին՝ Պառնասեան աղւռ դաշնակը կը յորինէ, «միւս»՝ անոր հեշտընկալ եղանակները կ'ուծէ. սա ստեղծող մըն է: նա յարգարող մը: «Սակայն չմոռնա՞ք յաւելու թէ Մեծն «Մկրտիչ, իր կոչման իր արուեստին յարած է, մինչ կրտսերն՝ իր բազմազատ պաշտօնէն «ժամեր ու վայրկեաններ շորթելով քնարը գրկած է:  
 «Հետեւաբար սա արուեստագէտն է, նա՛ արուեստագէտը. մին՝ փուռը կը սեպես, միւսը՝ պարծանք, զայն կը պաշտես, զայն կը սիրես»: (Տես անի Երես 270—271)  
 2. Տես Մկրտիչ Կաջար — 1/13 Օրոտոտո 1892. «Արեւելք» — Հ. Գ. Մ. — Հանդէս Ամսերեայ (Վիեննա) Մարտ 1888 և Թ. Թէրզեան — «Արեւելք», 14/26 Դեկտեմբեր 1887:

զազգիներէն թերթերուն մէջն ալ հրատարակուած է, շատ գնահատուած են<sup>1</sup>։ Օտարները զինքն կը նմանցընեն Ֆրանսուա Գորբէի։

\* \* \*

Մկրտիչ ԼՖ. Աճեմիան ազգային շրջանակներու մէջ անծանօթ չէր մին է. աւելի կ'ախորժի ընտանեկան առանձնական կեանքէն և կ'ը պարտալի ուսումնական և արհեստական աշխատասիրութեամբ, պատկերահանութեամբ և երաժշտութեամբ։ Երբեմն փոքր դեր մը միայն խաղացած է իբր Հոգարարձու Պէշիկմաշի Մարբուհեան վարժարանի, Անգամ՝ նոյն պիւղի եկեղեցւոյ թաղական խորհրդոյ։ Երեսօրիսն ալ եղած է։

1. Արժան կը համարիմ ընդօրինակել Պուսոյ մէջ հրատարակուող Լէվանտ Հերոլտ անգլո-ֆրանսական թերթին մէկ յոյժ շահեկան յօդուածի մասն, որուն ընթերցումն մեր ըսածը կը հաստատէ։

• M. r M. Adjémian, Chef du Bureau des Ingénieurs à l'Administration des Postes et Télégraphes, est un poète populaire, dont les poèmes sont fort goûtés par les Arméniens. Dans ses écrits on perçoit aucune prétention à la haute poésie; il choisit de préférence ses types dans les classes moyennes de sa nation, milieux où il puise du reste ses meilleures inspirations. Ce sont les incidents de la vie réelle qui l'attirent le plus, et il les décrit avec grâce, tendresse et naturel. Il lui répugne de se servir du style écœurant des adeptes arméniens, - du zolaïsme et de quelques jeunes gens qui, sous prétexte de réformer la langue arménienne, s'amuse à singer les *décadents* parisiens. Dans les idées, les sentiments ainsi que dans le style M. Adjémian s'attache à la simplicité et à la clarté. Il ne traduit jamais une pensée par un flot inutile, à l'instar des écrivains arméniens de jadis; il a également horreur d'avilir son langage pour se faire comprendre du public ignorant. . . . Il a déjà publié plusieurs volumes de poésies lyriques, frappées au coin d'une gaieté franche et de beaucoup de grâce. Ses poèmes offrent aussi des images variées et rappellent la manière de François Coppée. S. L. Lewand Hérald - Février 22, - 1895.

\* \*

Մկրտիչ ԼՖ. Աճեմիան ամուսնացած է 1866ին Օրդ. Մինելվեր Սազա Օղուու։ Այս ամուսնութենէ ունեցած է երկու մանչ - Սուրէն, Վաղինակ, - և երկու աղջիկ զուակներ, - Վիքթորիա և Պէլաքիս։

Յ. Ա.

գոլիս, 20 Մարտ 1901։



ՄԱՏԹԵՈՍ ՄԱՄՈՒՐԵԱՆԻ ՄԱՀԸ

ՊՊԱԼԵՓԱՆ ճակտին վրայ խընկարոյր. Անդուժ մահն ահա զըրօշմեց համբոյր. Ձի վըշտասարսնու ցուեր անուահման Տարին Հայրիկը մինչև գերեզման։

Աւաղ... մարեցաւ մեր հօրիգոնի, Ամենափայլուն աստղը գեղանի։ Ո՛վ պիտի զոցլ այն պարսպն անհնուն Որ Նահապետին մահուամբն է կայուն։

Երկու սոխակներ, Վահէ և Վըրոյր Շատ կանուխ թրան և անհրապոյր Թողին Մամուրեանն որ ծերութեան մէջ Յուսահատօրէն լացաւ մինչև վերջ։

Շատ փընտրեց Ան իր գաւակները Ու արտասուելով փակեց աչքերը. Ո՛հ, հառաչանքներ, վերջին շունչն հեա, Յունուար երկուքին կըլլային անհեա...։

Իր Յըբեկանին փառքերն ու պարծանք, Հագիւ թէ սուին կաթիլ մ'րսփոփանք, Եւ արդ անտէր են զափնիններն աղուար, Գըրական աշխարհն կ'ողբայ մահն Անոր։

Ձի արդիւնաշատ մե՛ծ դաստիարակ, կըրթեց սերունդներ բարեկիշտանակ... Իսկ մեր ափին մէջ զըրու ինքնագիր, Ու թարգմանածոյ հատորներ անթիւ։

Երկար տարիներ, անդադր, անդու, Իր Արեւիկամ՝ գեղեցիկն Մամուռ,։